



# ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

## ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԲՆԱԿԱՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԳ. ՏԱՐԻ, ԹԻԻ 18.

1855

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15.

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Հին առևտրի փառաբանական ու Ստրկոսիան վիճակը :

Ամէն ժամանակ և ամէն տեղ եղեր են և կան թէ՛ երջանիկ և թէ՛ թշուառ անձինք : Աշխարհքիս սկիզբները մարդուս կու գայ թէ՛ սակաւաթիւ ըլլալով և բնութեան հետ զբաղած կեանք մը ունենալով՝ աւելի երջանիկ եղած պիտի ըլլան . բայց մարդկան բազմանալովն ու իրենց փառասիրութեան կրիցը ետևէն երթալով՝ այսպիսի երջանկութիւն մը շատ չէր կրնար տևել . երբոր բռնութիւնը սաստկանալով՝ վիճակաց մէջ անհաւասարութիւն սկսաւ ձգել, երբոր մէկը իշխան ու տէր և մէկալը

հպատակ եղաւ, մանաւանդ երբոր այլ և այլ ազգեր սկսան բաժնուիլ, ու զօրաւորները տկարաց վրայ հարստահարութիւննին աւելցնելով՝ անոնց թշուառութեանը գործիք եղան, իբրև թէ ոմանց թշուառանալովը՝ իրենք երջանիկ կրնային ըլլալ : Ասկէց առաջ եկաւ մարդկանց մէջ կարգ կարգ դասերը . ասկէց ոմանք Քաղաքացի և այլք ալ Սարուհի անուանեցան : Այս զանազանութիւնս ամէն հին հեթանոս ազգաց մէջը կար . յայտնի է նաև Սուրբ Գրոց մէջէն թէ ինչպէս Ազիպտացիք

կը հարստահարէին զԱբրայեցիս ու իբրև իրենց գերիները այնպէս կ'աշխատցընէին զանոնք և ամէն նաև ապօրինաւոր խստութիւնները կը բանեցընէին անոնց : Կաև Իսրայելացիք ալ Մէտեաց երկիրը մտնալու ատեն՝ բոլոր Վաբաւոնացիքը իրենց ջուր բերող և փայտ կոտրող ըրին : Կար նաև ուրիշ կերպ ստրկութիւն մը , որ իբրև վաճառք կը ծախէին զմարդիկ . և այս սովորութիւնը հեթանոսներէն Նրէից մէջ ալ մտած էր . բայց այս զանազանութիւնս կար Նրէից և հեթանոսաց մէջ , որ Նրէայք աստուածային հրամանով պարտաւորեալ էին վեց տարին լմննալէն վերջը՝ եօթներորդ տարին եբրայեցի գերիները ազատ թողուլ , առանց ամենևին պահանջմունք մը վրանին դնելու , մանաւանդ թէ պարտական էին լիաձեռն արձրկել զանոնք . ուրիշ բան է՝ թէ որ գերիները իրենց վիճակին վրայ գոհ ըլլալով չուզենային իրենց տէրերէն բաժնուիլ , այն ատենը տէրը կ'առնէր զիրենք Բստուծոյ ատենը կը հանէր , ու ետքը տանը դրան սեմոցը վրայ եկած՝ անոր ականջը կը ծակէր , որ անկէց վերջը կենօքը պարտական կ'ըլլար անոր գերութեան մէջ մնալու : Կմննապէս մէկալ հին ազգերու մէջն ալ միօրինակ չէր այս ստրկաց վիճակը , այլ տեղ մը նուազ տեղ մը առաւել խիստ , և ամենքը այլ և այլ կարգեր ու օրէնքներ ունէին :

( )տար ազգաց կարգերը յիշատակելէն առաջ՝ դառնանք ազգերնուս , որ ինչպէս կ'երևայ Յունաց և Հռովմայեցոց խստութիւնները և օրէնքները չունի եղեր քաղաքակցութեան համար : Բըշակունեաց ժամանակը Բուզանդայ մէջ կը կարգանք որ առանձնական գերութիւն կայ եղեր . վասն զի Ս. Կերսեսի Սեծի ըրած բարեկարգութիւններուն մէջ կը դասէ նաև « Բազում նեղելոց և տառապելոց գերեաց փրկութիւն և գերեզարձ առնէր , զորս ահիւ քարոզութեան փառացն Բրիտոսի զկէս , և զայլս գնովք փրկանօք ազատէր , և յիւրաքանչիւր

տեղիս դարձուցանէր , » : Բսկէց կ'երևի թէ գերեվարք կամ գերեաց տեարք ազատ իշխանութիւն և խստութիւն ալ կրնային բանեցընել անոնց վրայ . բայց ինչ որ 'ի պատմութեանց կը գուշակուի , գերիները թագաւորին կը վերաբերէին , և երբեմն թագաւորը՝ զանոնք կը պարգևէր գերի բերող զօրավարին , ինչպէս որ Բրտաշէս Բ պարգևէց Սմբատայ Բիւրատեան : Սրիշ կողմանէ ալ ազգերնուս բազմամարդանալուն և կամ նախարարութեանց ձևանալուն նայելով՝ կը տեսնենք որ օտարք կու գան աշխարհքնիս կը բնակին ամենևին խտիր մը չունենալով ազգայիններէն , և մանաւանդ թէ կամաց կամաց անոնց հետ խառնուելով՝ ազգային կը դառնային . և այս թէ խաղաղութեան ատեն , ինչպէս Խորենացի իր Պատմութեան մէջ՝ կը յիշատակէ Բրտաշէս Բ Նայաստան բազմամարդացը նելու կերպը , որ օտար երկրէ ժողովուրդ բերելով ազգերնիս կ'աճեցընէր .

« Տրամայէ զսահմանս գիւղից և ագարակաց որոշել , քանզի բազմամարդացոց զաշխարհս Նայոց եկամուտ բազում ածելով յազգս և բնակեցուցանելով 'ի լերինս և 'ի հովիտս և 'ի դաշտս , » . և թէ յաղթական պատերազմներէ ետքը , որովհետև շատ անգամ բռնած գերիները կը բերէին և երկիր մը կը շնորհէին անոնց , որով կամաց կամաց ազգին հետ կը միանային : Եւս առաւել գաղթականները , որ շատ աշխարհքներէ եկած են Նայաստան , 'ի Քանանացոց , յԲսորոց , Նրէիցմէ , Նիդիկներէն , յԱլանաց , Ղենացմէ , և այլն . և ասոնք ամէնն ալ ազգին հետ խառնուած են առանց մեծ ընդդիմութեան մը . նոյն իսկ մեծամեծ նախարարութեանց շատը գաղթականներէ ձևացուած են , ինչպէս Բագրատունիք , Վնթունիք , Բրծրունիք , Սասունք , Սամիկոնեանք , Սանանդացիք , և այլն . և ասոնցմէ կ'իմացուի թէ այն զանազանութիւնը չկայ եղեր ազգայնոց և օ

տարականաց մէջ, ինչպէս Յունացը և  
Հռովմայեցւոցը, որոնք հիմա պիտի  
տեսնենք :

Յունաստան, ուր աւելի նշանաւոր  
էր գերութիւնը, շատ աւելի էին ստրուկ-  
ները քան զքաղաքացիքը . անոր համար  
ալ վրանին սաստիկ հսկողութիւն ու  
խստութիւն կը բանեցընէին, որպէս զի  
կարենան զսպել զանոնք : Լձէնքի  
մէջ իրեք դաս կը բաժնուէր ժողովուր-  
դը . Ա. քաղաքացիք . Բ. օտարականնե-  
րը . Իսկ Գ. ստրուկները : (Ինչ որ Ղե-  
մետրիոս Փաղերացւոյն հաշուին նայե-  
լու ըլլանք, ՃԺԶ ողիմպիադին երկու  
բիւր և հազար քաղաքացի կային, մէկ  
բիւր օտարական և չորս բիւր ստրուկ .  
բայց Պերիկղէսի ժամանակը աւելի  
նուազ էր քաղաքացւոյ թիւը : — Բա-  
ղաքացի անոնք միայն կը կոչուէին՝ որ  
ազատ աթենացի հօրէ և մօրմէ ծնած  
պիտի ըլլային . իսկ թէ որ հայրը քա-  
ղաքացի ու մայրը օտարական ըլլար, որ  
զին ալ օտարականաց կարգը կ'անցնէր .  
այս օրէնքը Պերիկղէս դրաւ, բայց ետ-  
քէն երբոր ինքը իր իրեք հարազատ  
որդիքներէն ալ զըկուեցաւ անոնց մա-  
հուամբը՝ զանց ըրաւ այս օրէնքը . մա-  
նաւանդ որ ժողովուրդն ալ իրեն ան-  
բաւ քրտանցը փոխարէն՝ իրեն հարձ-  
որդին ալ քաղաքացեաց կարգը ան-  
ցուցին : Երբոր քսան տարեկան կ'ըլ-  
լային աթենացի տղաքը, հայրերնին  
կ'առնէր զիրենք սահմանեալ տեղը կը  
տանէր . կը ցուցընէր նախ իր և մօրեր-  
նուն քաղաքացի ըլլալը, և թէ որ ընդ-  
դիմութիւն մը չելէր և կամ յետ ընդ-  
դիմութիւնները լուծուելուն՝ երդմունք  
կ'ընէր տղան . ասոր ձևը կ'աւանդեն  
մեզի Ստորէոս և Պոլիտեկիս, որ  
շատ հետաքրքրական է . « Ս'ի զգէնս  
անարգեցից, և մի դասալիք եղեալ ա-  
պրեցայց . մինչ 'ի շունչ յետին 'ի վե-  
րայ կրօնից և աշխարհի կուռեցայց,  
համագունդ ընդ քաղաքացիս և միայ-  
նակ՝ եթէ գէպ տայցէ : Ս'ի մատնիչ  
եղէց և խռովարար հայրենեաց, այլ  
յօգուտ աշխարհիս ամենայն ջանիւ  
ձգնեցայց : Ղատաւորաց և օրինաց և

ամենայնի՝ որ հասարակաց հաւանու-  
թեամբ սահմանեցի՝ եղէց հնազանդ :  
Բնդդեմ օրինազանցին և անօրինի՝ նա-  
խանձ առից օրինաց, և հակառակ կա-  
ցից նմա միայնակ և ընդ քաղաքացիս :  
Եւ զհայրենի կրօնս պինդ կալայց, եր-  
դուեալ յԱքրաւրոս և յԱնիադիոս և  
յԱրէս և յԱրամազդ » : Լ. յս երդ-  
ման ձևը հուշակաւ զուրցելէն վերջը՝  
հանդեսով զինքը քաղաքացւոյ թիւը  
կ'անցընէին, որ անկէց վերջը ալ իշխա-  
նութիւն կ'ունենար քաղաքացւոյ մը  
առանձնաշնորհութիւնները վայելելու,  
կրնար հասարակաց ժողովքներու մէջ  
մտնել, քուէ ունենալ, տէրութեան  
պաշտամանց հասնիլ, և թէ որ հայրը  
վախճանելու ըլլար՝ անոր ստացուածքը  
տիրաբար ուղածին պէս մատակարա-  
րել : Այդքան զԼ'տտիկէն բազմամար-  
դացընելու համար՝ հոն բնակած օտա-  
րականները բոլոր քաղաքացի դրեցին,  
և գրեթէ հաւասարապատիւ էին քա-  
ղաքացւոյ . բայց երբոր չափազանց լե-  
ցուեցաւ Լ'տտիկէ մարդկան բազմու-  
թեամբ, հրաման հանեց Սողոն՝ որ ազ-  
գատոհմով եկող բնակողները միայն  
նոյն պատուոյն հասնին, և կամ որոնք  
որ իրենց հայրենիքէն հալածուելով՝  
հոն իրենց ապաստան կը խնդրէին . ետ-  
քը աւելի դժուարացուցին, ու միայն  
մեծ արդիւնք մը ընողին սկսան շնոր-  
հել . և վերջապէս այնչափ մեծցաւ Լ-  
թէնքի քաղաքացի ըլլալը, մինչև թա-  
գաւորք իբրև փառքի մը ցանկալով՝ ա-  
նոր քաղաքակցութիւնը կը խնդրէին  
թէ իրենց և թէ իրենց որդւոցը համար-  
ինչպէս Եւագորաս Ախարացւոյ ու  
Ղիոնեսիոս Սիրակուսացւոյ թագա-  
ւորները և ուրիշներ ալ : Եւ և հռով-  
մայեցւոյ բովանդակ պետութեանը  
Լձէնացիք իրենց քաղաքակցութեան  
պատիւը տուին և մեծ խորհուրդներու  
մէջ մտնելու իշխանութիւն : Բայց  
անսնելով թէ շատցան խնդրողները,  
ալ խստիւ սկսան զգուշանալ և դիւրաւ  
չնորհել, և անոր համար դժուար օ-  
րէնքներ դրին . անանկ որ ժողովրդեան  
հրովարտակովը միայն քաղաքացւոյ պա-

տիւ չէր կրնար առնել մէկը , այլ պէտք էր որ նոյն հրովարտակը դարձեալ վեց հազար քաղաքացւոց ստորագրուածեամբը հաստատուէր . և այս հաստատուածենէն վերջնալ կրնար նաև յետին ողորմելի քաղաքացին դատախազել զանիկայ , ու ինչուան ժողովրդեան վճիռը պարապը հանել : Ըստպիտի խստութիւն բանեցընելով Լ. Թենացիք՝ և ոչ Սակեդոնացւոց Պերդիկկաս Թագաւորին շնորհեցին այս պատիւը , Թէպէտ և արժանաւոր էր իր խնդրոյն : Բայց այս խստութիւնը միշտ մինչև ետքը նոյն չափուն մէջ չմնաց , այլ երթալով Թուլցաւ . և վերջը ինչուան այնպիսիք այս պատուոյս կ'արժանաւորէին , որ անկէց ետքը անարգութիւն էր մանաւանդ Լ. Թէնքի քաղաքացի ըլլալը :

Իսկ եկք անոնք կ'ըսուէին , որ օտար աշխարհքներէ կու գային ու Լ. Թէնք կամ Լ. տտիկէ կը բնակէին՝ վաճառականութեան և կամ արուեստի պատճառաւ . և ասոնք Թէպէտ ազատ էին քաղաքացւոց պէս , բայց ամենևին չէին կրնար տէրութեան կառավարութեանը մէջ մտնել , ժողովքի մէջ քուէ տալ , և կամ իշխանութեան ու պատուոյ հասնիլ . մանաւանդ Թէ ընկճուած ու արհամարհեալ էին , և կըրօնական պաշտամանց ատեն , ինչպէս նաև քաղաքական հանդիսից յամանակ՝ իրենք բոլորովին քաղաքացոյցմէ զատուած կը նստէին : Ըմէն օտարական , ինչպէս որ Տերենտիոս կ'աւանդէ , պէտք էր որ մէկ քաղաքացի մը երաշխաւոր բռնէր . դարձեալ գլխահարկ կու տային Թէ իրենց և Թէ իրենց որդւոցը համար . և անանկ խիստ էր այս օրէնքը՝ որ եթէ մէկը չհատուցանէր գլխահարկը , կը կորսնցընէր ստացուածքն ու ազատութիւնը և իբրև ստրուկ կը վաճառէին զանիկայ : Ըստպէս Վսենոկրատ անուանի իմաստասէրը աղքատ ըլլալուն՝ երբոր անգամ մը չկրցաւ իր գլխահարկը տալ , հարկահանաց ձեռքը ինկած բանտ կ'երթար . ճամբան ի գուրկոս ճար-

տարախօսը հանդիպեցաւ , և անոր գլխահարկը վճարելով ազատեց հարկահանաց ձեռքէն : Եւ ինչպէս որ Յունաց իմաստասիրաց բերանը միշտ ճարտար խօսքերով լեցուն էր , այսպէս Վսենոկրատ երբոր ժամանակ անցնելով իր ազատարարին որդւոյն հանդիպեցաւ՝ դարձաւ ըսաւ անոր . “ Տօրմէդ ընդունած շնորհքս՝ ահաւասիկ տոկոսեօք կը հատուցանեմ , վասն զի իմ պատճառաւս հիմա ամէն տեղ կը փառաւորուի ” : Բայց երբոր երկարատև պատերազմներով քաղաքացւոց շատը կը ջարդուէր , օտարականները քաղաքացւոց Թիւր կ'անցընէր տէրութիւնը . սակայն Թէ որ մէկը խարդախութեամբ ուղենար զանիկայ ձեռք ձգել , իբրև ստրուկ կը ծախէին այնպիսին :

Ըստնցմէ ետքը կու գային ստրուկները , որ Թէպէտ քան զամենքը Թշուառէին , բայց Լ. Թէնքի մէջ քան զայլ ամենայն երկիր բարեբախտ էին . վասն զի Լ. Թենացիք իրենց քաղցր բարբօլը շատ գուժ ու մարդասիրութիւն կը ցուցընէին գերեաց . շատ անգամ տէրերը տեսնելով անոնց տիրասիրութիւն ու լաւ ծառայութիւնը , ազատ կը Թողուին զանոնք . դարձեալ գերիները կրնային ազատիլ՝ իրենց փրկանքը տալով . բայց այս ազատած ստրուկները ոչ երբէք քաղաքացւոց կարգը կը սեպուէին ու քաղաքացւոց պատիւ կ'ընդունէին , այլ օտարականաց . և Թէ որ ազատելէն վերջը ապերախտ զրոնուէին իրենց տիրոջը , դարձեալ ստրուկ կ'ընէին զանոնք : Տերերը ամենայն իշխանութիւն ունէին իրենց գերեացը վրայ , ու կրնային անոնց յանցանացը համար զիրենք շատ կերպ պատիժներով պատժել , բայց միայն սպաննելու իշխանութիւն չունէին . սակայն Թէ որ չափը անցընէին այս խստութեանը , գերիները դատաստանի կ'ելլէին անոնց դէմ , և Թէ որ դատաստանի մէջ յաղթէին՝ կը մերժէին զանոնք և ուրիշի կը ծախուէին . նմանապէս այսպիսի նեղեալները իշխանութիւն ունէին Դաւսոսի տաճարը ապաւինելու՝ իրենց ա-

ւելի մարդասիրագոյն տէր մը խնդրե-  
լու համար . անոր համար այս չափա-  
զանց բանեցուցած քաղցրութեւր պատ-  
ճառաւ՝ Լ՛թենացիք գերիները ստամ-  
բակ կը դարձնեն կ'ըսէին : Գերիներ  
ըր քաղաքացւոց թիւն ալ կ'անցնէին ,  
երբոր զինուորի հարկաւորութիւն ըլ-  
լալով՝ իրենք զինուորութեան կ'եր-  
թային . այն ատեն հասարակաց շորհ-  
քովը՝ ամենքն ալ մէկէն քաղաքացւոց  
թիւր կը սեպուէին :

Իսկ Սպարտա՝ օտարականները ամե-  
նեւին կերպով մը քաղաքացւոց թուոյն  
մէջ չէին կրնար անցնիլ , և ոչ ալ պարզ  
քաղաքական ժողովքի մէջ մտնել : Գե-  
րիները կրնային քաղաքացւոց պատիւ  
առնել՝ թէ որ խիստ արգիւնաւոր գործք  
մը ընելու ըլլային պետութեան . այն ա-  
տեն իրենց որդիքի ալ Սպարտացւոց պէս  
իրաւունք կը ստանային մինչև պետուէ  
պաշտամանց հասնելու : Իայց ինչպէս  
որ Սպարտացւոց օրէնքները խիստ էին  
ամէն հասակի անձանց , այսպէս ևս ա-  
ռաւել գերեաց վրայ խստութիւն կը  
բանեցնէին : Եղոսացւոց վրայ բանե-  
ցուցած խստութիւննին ու անգթու-  
թիւննին խեղճէ ու սրտէ վեր է : Ե-  
ղոսացիք Սպարտացւոց գերի էին ու ա-  
նոնց երկիր կը բանէին . շատ անգամ  
կը գինովցնէին զասոնք իրենց տէրե-  
րը , որպէս զի այնպէս գինովցած իրենց  
որդւոցը ցուցնելով զանոնք՝ այն ա-  
նարգ ու ամօթալի ախտէն զգուեցընեն  
զիրենք . և իբրև թէ միշտ ապստամ-  
բելու կը ջանան՝ բռնամահ շատ անգամ  
կը սպաննէր անոնցմէ տէրութիւնը :  
Սը պատմէ (Թուկիդիտէս թէ անգամ  
մը երկու հազար գերի սպաննուեր են ,  
և ինչուան իրենց տէրերն ալ չեն իմա-  
ցեր ինչպէս սպաննուելնին : Եւսպիսի  
անգթութիւն բանեցրնելէն վերջը Ե-  
ղոսացւոց գէմ , անկէց ետև օրինաւոր  
էր իրենց կասկածիլ Եղոսացւոցմէ . և  
անգամ մը երբոր իրենց Երբիդամոս  
թագաւորին ժամանակը ահագին ու  
չսուած շարժ մը եղաւ Սպարտա ,  
մինչև երկրին յատակները պատուտե-  
լով՝ շատ տեղեր գետին անցան և զրե-

թէ բոլոր Սպարտա կործանեցաւ , Ե-  
ղոսացիք ասիկայ իրենց յարմար առիթ  
սեպելով ազատութիւն գտնալու այն-  
պիսի անգութներու ձեռքէն՝ վրանին  
յարձրկեցան սասանութենէ ապրած-  
ները սրէ անցընելու : Եւ անկէց վերջն  
ալ ուրիշ շրջակայ ազգաց հետ միաբա-  
նելով , մանաւանդ Սէստենիացւոց հետ ,  
շատ վնաս հասուցին Սպարտացւոց :  
Եւս աստիճանի էր Սպարտացւոց ան-  
գթութիւնը գերեաց վրայ , որով շատ  
անգամ կորստեան վտանգի մէջ ձգե-  
ցին իրենց տէրութիւնը :

Եթէնքի ու Սպարտայի պէս հռով-  
մայ մէջ ալ մեծ զանազանութիւն կար  
քաղաքացւոց ու գերեաց մէջ : հռովմ  
անհամար էր գերեաց թիւր . Կնէոս  
Սկտաւիանոս միայն հազարէն աւելի  
գերի ունէր , և ամենքը իրենց պարծանք  
կը համարէին բազմութիւ գերեաց տէր  
ըլլալը : Եւ այս գերիները իրեք կարգ  
կը բաժնուէին . Ա անոնք որ պատերազ  
մի մէջ կը բռնէին . ու երբոր յաղթանա-  
կաւ բանակը հռովմ կը դառնար , զօրա-  
վարը իբրև իրեն քաջութեւր նշան՝ յաղ-  
թուած թագաւորներն ու թագուհի-  
ները իրենց որդւոցը հետ մէկտեղ  
իր յաղթական կառացը ետևէն բերել  
կու տար . նմանապէս բոլոր մէկալ գե-  
րիները : Իսկ Բ կարգի գերիներն էին  
անոնք , որ վաճառականները կը բերէին  
կը ծախէին . ասոնց գլուխը ծաղկէ պսակ  
մը դրած այնպէս հասարակաց տե-  
ղուանքը կը հանէին , և այս պսակը կը  
նշանակէր ծախողին անոր վրայ երաշ-  
խաւորութիւնը . իսկ թէ որ ծախողը  
չուզէնար անոր երաշխաւոր ըլլալ , փո-  
խանակ ծաղկէ պսակին՝ պարզ գըլ-  
խարկ մը կ'անցընէր գլուխը : Գ դասէն  
էին անոնք , որ իրենց տիրոջը տունը  
կը ծնանէին . ամենէն աւելի բարե-  
բախտ էին ասոնք , վասն զի շարունակ  
ծառայութիւնը՝ գերութեան ծանր լու-  
ծը կը թեթեւցընէր իրենց : Տերերը  
բացարձակ իշխանութիւն ունէին գե-  
րեաց վրայ , ինչուան անոնց կենացը  
վրայ ալ , առանց ամենեւին պատասխա-  
նատուութեան մը : Եւոր համար որ-

չափ անգամ ողորմելի գերինները հրապարակները ինկած գթութիւն կրպաղատէին անցնողներէն . որովհետեւ հարուստները այս իրենց ազատութեամբը շատ բարբարոսութեամբ կը վարուէին անոնց հետ , և անգթութի չկար որ այն խեղճերուն դէմ չբանեցնէին . մինչև անգամ մը ասոնց ճարերնին հատած ու յուսահատած՝ Սիկիլիոյ մէջ բնակող բազմութիւ գերեաց հետ միաբանելով ապստամբեցան և աւազակութեամբ շատ շփոթութիւն ու փնաս հասուցին հռովմայեցոյ : Բնկէց հռովմայեցիք ալ սաստիկ զգուշութիւն կ'ընէին գերեաց . ամենևին թող չէին տար որ բազմութիւն մէկտեղ ժողվուին . բոլորովին արգիլուած էր անոնց վրանին գէնք կրելը : Բայց այս առաւելութիւնս միայն ունէին , որ խելքով ու արդիւնքով դիւրաւ քաղաքակցութիւնը կրնային ձեռք բերել , մանաւանդ պատերազմներու ատեն . ինչպէս անգամ մը ծերակոյտը ութը հազար մէկտեղ պատերազմի խաւրելով՝ խոստացաւ անոնց , որ եթէ քաջութեամբ պատերազմին կ'ազատէ զիրենք գերութենէ . և ետքը երբոր մեծաւ քաջութեամբ ու յաղթութեամբ լմնցաւ պատերազմը , իրենց Վրակքոս զօրավարը մէկէն իրենց ազատութիւն շնորհեց : Սակայն թէպէտ ազատութիւն ու քաղաքակցութիւն ալ կը ստանային , բայց աւելի նուաստ պաշտամանց միայն կրնային հասնիլ , և չէին կրնար բնիկ հռովմայեցոյ մը հետ ամուսնանալ :

Սրչափ որ թշուառ էր ու անարգ գերեաց կեանքը , այնչափ ալ ընդ հակառակն շատ մեծ փառք և պատիւ էր քաղաքացի ըլլալը . անանկ որ մինչև իրենց հռովմայ քաղաքակցութեան աւուրածութեամբ միայն կը դողացնէին զուրիշները . երբ զՊօղոս առաքեալը ծեծեցին ու բանտ դրին Սակեդոնացիք , և վերջը երբոր լուեւայն բանտէն արձրկել կու տային , կը դառնայ Պօղոս ու կ'ըսէ : « Գան հարեալ զմեզ հրապարակաւ արս անմեղս հռովմայեցիս արկին ՚ի բանտ՝ և արդ լուեւայն հանեն զմեզ .

ոչ այդպէս , այլ եկեսցեն ինքեանք իսկ հանցեն զմեզ » . այդպիսի վեհութիւն մը առնելէն վերջը՝ արդարեւ կ'աժէր հռովմայ քաղաքացի ըլլալը : Սիրգիւնիոս հռովմայեցի քաջ հարիւրապետն ալ տեսնելով որ իր աղջիկը իբրև գերի պիտի յափշտակէին Բապիոսի կիրքը յագեցնելու համար , դատաստանին մէջ սուրբ անոր սիրտը խոթեց , որպէս զի գերի չկարծուի ու ազատ մեռնի բռնաւորին ձեռքէն : Բայտէս Խաւնեան ալ ինդրեցին այս պատիւը իրենց բովանդակ ազգին համար , և երբոր հռովմայեցիք յանձն չառին շնորհելը՝ բռնութեամբ ու պատերազմներով ըստիպեցին զանոնք ահամայ յանձն առնել : Ակզան հռովմայ ծնածները միայն հռովմայ քաղաքացի կը կոչուէին . ետքէն որ ազգերուն որ կը յաղթէին՝ զանոնք ալ քաղաքացի կը գրէին . բայց կամաց կամաց դժուարացաւ այս պատիւս ընդունելը , մինչև ոչ միայն ազգաց , այլ նաև առանձնականաց ալ սկըսան չտալ , ինչուան մեծ փառաւոր գործք մը չընէին : Իսկ թէ որ այս կտրձութիւնը քաղաքացի մը ընէր՝ ընդարձակ երկիրներ նուաճելով , իրեն պատուոյ համար նոյն երկրին անուամբը զինքը կ'անուանէին , ինչպէս Ալիպիոն Բաբիլոնացի անուամբ պատուեցաւ . նոյնպէս նաև իրմէ առաջ կը յիշատակէ Տիտոս Իլիոս զՍարկիոս , որ Կորինոն քաղաքին պաշարման ատեն ըրած մեծ քաջութեանը համար՝ Կորինոնոս անուանեցին :

Ա Ռ Ա Կ

Փայտահարքն և Ծառք :

Փայտահարքն առին զփայտահատքն , որ է կացինն , և գնացին մտին ՚ի մայրին և սկսան կոտորել զծառքն . և ծառքն ասէն . Ձինչ է այս զոր գործեն : Եւ նոճին ասէ . Վայ մեզ , եղբարք . զի կոթքն ՚ի մեզանէ է՝ որ կոտորեն զմեզ :

Յուցանէ առակս թէ մարդ՝ մի տար դու ՚ի քէն զէն հակառակորդին , որ գայ և նովաւ սպանցե շքեզ :